

† Այս իմ՝ կամաց եւ հաստատութե՛ն անձնին ձեռագիր է սինամի որդոյ խութելուպէյի յա-  
ղագոս որց կուտամ առաջի այ զգիրս զայս լրւ-  
սաւորչն նոր ամթուոյն եւ նահանգին առաջ-  
նորդացն ով դր պատահէ. եւ այժմ՝ նոր յո-  
հանէւ արքեպիստ ամ ըռուսաց եւ աւալիսաց աշ-  
խարհի է ի ներկեա ժամանակս հոգեւոր  
առաջնորդ է նահանգին ի մեջ. վասն որց  
լրսացքան էի շինել եկեղեցի յանուն պրբոյ  
նիկալայսոնի պանչելագործ Հայրապետին. եւ  
այժմ՝ այ առաջնորդութիւն յանկ ենել կատա-  
րեցա. եւ ես ըստ Խոստամանն իմում նիմիրեցի  
այ եւ լրսաւորքն նր ամթուոյն եւ առաջնորդի  
նահանգին. եւ աղաստ կուտանեմ ի մարմնաւոր  
տէրանց. ոչ ոք իշխանութիւն չունի որ արքէ նոր  
տաճարին ոչ ես. եւ ոչ իմ տունն եւ ոչ իմ  
տղայք. եւ ոչ այլ ազգականը ոչ հեռաւոր եւ  
ոչ մերձաւոր եւ ով որ յանդենի եւ արիստոթիւ  
կամենայ անանել սուտ է և անիրաւ յամ գա-  
տասան. եւ տուգանս տացէ հոգեւոր եւ մար-  
մաւոր գատասարաց. եւ առց զանենն զայ  
եւ զնբ առաքելցն եւ զայրապետացն. բաց  
միայն այս որ թէ պատահէ որ յիմ զաւակացն  
եւ կամ յաղգականացն քչ լինի. եւ լրսաւորքն  
գաւանութիւն լինի. եւ լրսաւորքն ամթուոյն  
հնազանդ լինի. նայ հանց բաժին առեն ի յե-  
կեղեցոյն մոտցն որ բնական երեց մի այլ ոչ  
արիստոթիւ առնէ եկեղեցօցն վկութիւն այ եւ ար-  
ժանահաւատ վկայութ ոք ասս պատահեցան.  
Քրեաց գիրս ի թիվս հայոց պիտի. ի մարտի  
ամսոց ի են ձեռամբ գիլփուս իրեցս առաջի  
նոն հմտու.

Ստեփանոս Խոչքա († 1739) իր ժամանակագրութեան մէջ կը յիշէ Խոմբլուպէկէյ այս ընծայագիրը յամին 1398, եւ զայս յառաջ բերելով կ'ապացացանէ որ Լեհահայոց եւ բեռարարից եւ Ազարից տառչին ծանրէ Ծգբերիսկոպոս Առաջնորդն է ընծայագրութեան մէջ յիշուած Եղիշէաննէն: 1609 թուականին Համար կի գրէ: Պ. Միինչ կամենիցու երեքինինան, որ զեկենքից Ա. Կիրովայոսի նորիցոց, եւ զհրաշամի պաշտան իր քարաչէն ի գէմ նորա շինեաց, անզաւակ մրաւ: Ա

Եազլովցայի եկեղեցւոն վրայ 1621թուա-  
կանին Համար կը գրե. «Եազլովցայու Աստուա-  
ծածնի, եւ Վանքն Ար. Գրիգորի Խուառոցչին  
յայսմ ամի՞ Կատարեցաւ, կամ վերսան նորո-

գեցաւ ի բարեպաշտից։ Խսկ մատուռն Աւետ-  
ման ի Պարոն Պօկտան Ալեքսանդրիյէն թվին  
Հայոց Թոքան, 1657, Ծիրատ, ։

2, 9, 9.

46901-2014-07

## ԱՐԴԻ ԼԵԶՈՒԸՆՔԻՑ ՏԱՐԱԽԹԻՒՆԵ

1

**Ջեւախօսական դասակարգներն իրը լեզուի գար-  
գացման տատիպներ:**

¶ մէն լեզուաց մէջ, քիչ թէ շատ, անջատողականութիւն, կցողականութիւն եւ հորվականութիւն կը նշառաբ. թէ կգումար ամեն լեզուացեց մէկիս մասնաւորն աւելի ծագում ունենաւ եւ անոր համար այս մասն աւելի զբրդացած կը աւելանա: Հեղանակապահական լեզուաց մը, որ կցողական ձեւեր ալ չըսնենայ, եւ ոչ կցողական լեզու՝ որ հորվական ձեւեր չըսնենայ. եւ որ զբանանին եւ հորվական լեզուաց իմայ ալ՝ ոչ թէ միայն բազմութիւն եւ զուտ կցողական լեզուաց իմ գունդունին, այլ նաև անջատողական դրա- առաւալ ծիր մը:

Ուստի անուն լեզուաց մէջ՝ դոյական մը հոգիներու վերապութիւնն գրեթէ ի բաց թուած է բոլորպին, բայց աստական եւ գերադասական ածականներու վերապութիւնները նշուած են, եւ անձասազական լեզուաց պէս նախադրութեամբ է կամ նախդիր աստակազոցից մասնկոր մը կը առաջ առաջ, որ ուոր ր. plus ուոր սեւագյուն, և ալլազ ուոր ամենասեւ. եւն. եւն. Համառունենակ անբանակ է անբանակ. Հայերէն բայերու չերպութեան մէջ դժուարաց շատ մը ձեւեր ունի, զրոնք մէնք այսօք աշխարհաբարու մէջ կը լունէնք, ապարնենիրու մինչ ենք բառուն կը կազմնէնք, նշոյ կամ մնչնէնք ունի դուռ, ձեւով կը շընէնք, որ սուս-դի, անջատաղան լեզուաց հավան յատին թիւնին, իսկ Հայերէնի վկայ, թէ պահանջ անհայտ դիմութիւնն ունի, ի բաց առեւ լեզուակեալ՝ ոչ իրան մաքէն իսկ անցնել թէ յամ-եր-ա, ու յամ-եր-ա եւն եւն դաղլիտական ապարնին, հին աստիքների ամարեա, ամարեա եւն եւն. ձեւուն յառաջ եկած ամբոջ մըն է, եւ այս անեւը ստորին Հայերէնի մէջ բառական յաձնանելու կը քաննէնք՝ անդյուն ասել, «ասոյցն» կամ աւելի «ասեցն եռ», եւն եւն. եւ ասկայ ատաց կցոսական ունթեան շշալութիւնն որինքի մը. հին Հայեր կ'ասեր, ունիք իր ներկայա. իսկ արդի Հայու ասհամանանիք դասպարա մէկներու. համար կ'իմն գաւառականներու գրական լեզուի մէջ կ'կին ձեւ ունի, իւ ունիք ({երկու բառով}) եւ սերու եմ (= ի սեր եմ, ի սերու).

**1. 6.** Տայեան, Թօւղարի Հայութէն ճեղադրաց  
Մատենապարսէի Միհեմարեանց ի վայնաւ զինուա  
1895-8.

Նվազես անմակրեամս յառաջ եկած նոր  
Ծագիկ լըքուաց մէջ հազի թէ հին ձեւերէն քանի  
մը հատը կը գոտենէն : Անբուռուսնի լըքուաց մասն  
ներդրուսկանի մէջ բայց երկու պրոց ժամանակ-  
ներուն, իսկ ուս ժամանակներուն նշն ինչ կրառ-  
ականն ալ, ըջիւղով կը բացատրուի :

Այս ապացուցեալ երեսոյթներէն ինչդիք ձագած է եւ ինչպահ կըսովանան եւ ուսուի իսկ համական ենեւ ու ուսուազով հանդերձ լինեարեւ ուն- նատողական եզրա մասցած է, ոյնպահ կըսովան- ներն ալ՝ որպահ ող հարցմանաթեան ձգումը ցցը տառ, առան կըսովանան մասցած են, իւ գործեալ Հոսովանաներն ունայ իսկ շատ մը ենեւ երկ կըսովան- նելով իսկ, կը մասն միւս Հոսովանան:

Այս ինդուկտ երկառ կերպ պատասխան կրնանքը առաջ է. անոր թափանցիկ է ինզեր մը իւր նկարագրի մը և այս ժամանակ կը ան կը եւ այս ձեռքը որ տիրու եղան է, իւր գլխաւոր նկարդութեաւ է աւելի հաստատուն տեւականութիւն ունենալով, բնական անպահ երկրպահութեան կազմութիւնները կը վաճառ է, իւր առնէ անոնց զարդարման արդեւ է իւր այլ մասնաւոն որ արդի լըստրագրութիւնը կը ըստ անդաման է առաջի արձակութ ըստով այս

սւզեր հաւատք ընծայել լիզուագէաններէն ոմանք և  
երկրորդ պատասխանն է դր Գիւղայնի<sup>2</sup>. այս

խաղը պատասխանը չունեած՝ ներուի մեջի ալ. ու-

րի հարցում մը. “Ի՞նչպես կը ըլլայ, որ Եւրոպայի ծագութ մէկ առևկիցն աննշան ցեղ, մը լիքատեան ցեղը՝ այսպիսի լեռն մը պահած էն, որ սույն է հազիւ, քանի մը գար յայսավ գրաբան լցուած էն, բայց իր կազմութեանը մէջ հին Համայնք և Հելլադացից լցուածներէն աւել հնաւթիւն ունի: Ի՞նչ-ու իր դրսու արժնորողական ցեղազնութ պահէն: Անը նոր լցուածուական բարուածները հազիւ թէ հայութանութեան հատակուութեան պահած են: Պատճառն այս է. լեզուից, որ սպագետու պէս, պահպանուականութիւն մ'ունի, մինչ կան և լեզուաներ որ յեղափոխական նիստարկիւ աւագն: Այս լցուածները որ իրենց մասնաւթեան տարբիւնուն մէջ հատեանգրաւթիւն ունին, մեծապէս յորդան կը ման իրենց հնաւթագծ առաջակած ած ենքնուն: Եւ առանակութեան տական կը լցուածներ արժուականութիւն (aristocracy) է որ հին վարչութեան, կարգեր հաստատ պահէն: Կույզէ: Այսպիսի լեզու մըն էր շիներէնն, որ իրաւամբ կը պարզ էր հին գրականութիւն մ'առնենալուն վզոյ, եւ այս գրականութեան պատճառ ու մասնաւթեան ամենալավ քիչը շատ նախնական տարիններն վզոյ: Ազգու մը կազմութեան եղանակն այս առանձն միայն կը փոխափ, երբ իր ապրելու կերպը բրոգրովնին եւ արմատառ փոխուի: բայց երբ հնաւթագծ նույնական մատանագրաւթիւն մը՝ որ սույն կը կարգացուի, զեղուան որց ձեւերու կուպած ըլլայ, լեզուի փոփոխութեան ոգին՝ որ ամսնայի նու կը յեղափօխ եւ կը հարժէ, երբէք տիրու տիրու կի կնուս ըլլայ: Դպրոցներուն մէջ գեր միջւն միջանց առվեցուած լատիներէնի պատճառաւան է, որ առնանական լեզուաներն իրականէն նուազ հորուածան ենած են օրբեմն լեզուի պահպան ութիւնը կը կար ըլլայ: Վարպանութեան մէջ գեր միջւն միջանց առվեցուած լատիներէնի պատճառաւան է, որ առնանական լեզուաներն իրականէն նուազ հորուածան ենած են օրբեմն լեզուի պահպան ութիւնը կը կար ըլլայ: Հանգուած շարունակուիլ է:

Այս է պատման որ գրահանութենէն ազգան՝  
բարորդին ուրիշ կեանց աւելի խօսւած լըզան. եւ  
առաջին կի վիճակում է լիցուի մը գտնանքը:

Սենական առհմանուն մէջ արաբերէնն իբր իւր  
քայլերու կրտսեադյուքի, իւր պահպանողիան  
Նկարագիրն երկայն աստեն պահէց. Արաբերէնն մէջ  
պահպիս ձեւեր կը գտննէք, որ երրայցերէնն մէջ  
(որ ասկայս տողբանակայց լիզուն ենոք) գրա-  
կան ամենահին լըզան:

Հազի՞ թէ կը գտնուին.  
Խոչ նոր արաբերէնն այլեւուը նախամած կրտսեաց  
հաստատել, թէ անկան այնպիսի աստիճանիր մը  
վկայ է, յարու հապատառ տարիներ յառաջ կը  
գտնուինն երրայցերէնն արաբերէնն եղափակ  
մէջ Հայովետու մեծաւուու թէնինքն ինչուն են.

Delbrück. Einleitung in das Sprachstudium, 42  
112, 127. — ~~Ceux~~<sup>Les</sup> qui, ~~peut~~<sup>doivent</sup> être regardés comme  
des dégénérances des langues littéraires; les langues  
littéraires sont des dialectes heureux, les patois sont,  
au contraire, des dialectes malheureux, des dialectes qui  
n'ont point passé à la condition de langues littéraires.  
Mais à chaque instant, dans les patois, nous rencontrons  
des formes, des mots, que les langues littéraires, leurs  
sœurs, n'ont point conservés. De là l'importance consi-  
derable des patois dans l'histoire naturelle du langage.  
Et il ne faudrait pas croire que ces rencontres, dans le  
patois, de vieilles formes, devenues étrangères aux lan-  
guages littéraires, soient exceptionnelles... incom' 427.

եւ սեռականը շըմամբ կր բացատրուի, ուրեմն հո-  
լվականութենէն՝ առընթե երադրութեան դարձած  
է, որպէս կետե այս ձեռավ նոր արաբերէնի սեռա-  
կանն չիներէնէն հագի։ թէ տարբերի։

Լեռաց կեաւքին մէջ միշտ շարժում մը կը նկատուի. Երկու հակառակ հոսանքներ զեղուն միշտ կը տարաքըբեն. Աւ միշտ արածնուած, իրարէ անշատ մասնաւոն իրարու կը մերձնյուն, իւ յարէ, կը ճառէ, իսկ երկրորդ միշտ առին անդին շարժելով այս բառերը՝ իր ամրող մը ներկայացրնելն էն առաջ. Առաջ բառին քայի քայի կը այս բառ եւ նորին նոյն փառ պարունակ իւ սկսի երթին առաջ չին. Հասանքն աւելի զրաւոր փրւլաւ, ուրեմն կը լուսանեն աւելի հօրդական երեւոյժ կ' առանան, երբեմ այլ վերջին կը տիրի, որպէս լեզուներն անխոտուող առաջնութեան կի գիմնն. Բայց այս երկու այլ միենան կատարեալն են, եւ նման հօրդական լեզուներն իր կատարեալ ենթագրել ներեւա չեւ. Այսպէսով ամեն լիցու այս շարժման ենթադրիալ է եւ շատ անգամ երկու, եւեր մնան առաջ տարածա այս փոխառափաթէն կը կես. Այսպէս ուռած, ոռա բառը բազմաթիւ փոխառափաթիւններէ անցնելն եւոք իրը ուռած ամրող մը կը կազմէր. Բայց նոր դադարափաթիւ ուռած եւ առանձ բառերն միացոց եւ ըստ առ-առ-առ-առ- Ուշ առանձ զայսկան հարկաւ եղաւ. մասնիկ քը առաջացաւցաւ ունին = իրը այս եւեն, եւ կազմանեցաւ ունուունիւն բառը:

Եթէ ի Հայութապահն լեզունքն իբր Հոգովախէ ի Տաճանքն ամք, պատճառն այս է. ոյս լեզուաց ամենաշնչն լիշտակարաններն հաստիսորոններ են այնպիսի ամանակի մը, որուն մէջ լեզուն արդէն իւր պատճակներուն հասակն անցուած է. Հասաւառան ձեռն առած է ունի քառամատեսմակն լեզուաց համար ենթիքը կը փոխափ. Սեմական լեզուն իբր Հոգովախն կը մանցչուի սեմական լիշտակարան գետքամբ գույքու աղջոց շըստ-չուուծ. Հոգովախանը գետք այսեւոյ աղջոց շըստ-չուուծ. Հոգովախանը բիւն լըրդացան եւ սեմա-կան լեզուաց մէջ իսկ միւս միւսէ պարիքն բառեան լեզուն, այնպիսի լեզու մը կը ներկայացնէ որ հօսութեանը ներկայաւելի չափ կրնայ պարծի. և զարթէ 5000 տարքան աւելացնելի անցան մէջ՝ ձեւախոսական ամէն ըշնոներէ անցան է:

Հին երիստական լեզուն՝ որ քամեա է,  
ամենահին նորիստրոց (Նորիստրան գիր) մէջ կը  
նորիստրան իբր կցուական լեզու մը, բայց պյու-  
սիս անհատար կազմութեան որ անշատառան լե-  
զուաներէ հազեւ թէ կը ատրբերի: Ամենահին դուռա-  
նոց մէջ բայսան եւ անուան արթաներէն չեն զա-  
զապանուիր: Տերէլ-ի բայց, բայց-է՝ «անուա-  
նել-» բոյ ոչ եւ ոչ զպական, այլ բայց պա-  
րագայից կինայ «կը սիրեմ», կ անուանին, եւ կամ՝  
«անուան», անուան նշանակին: Նորիստրան կամ պարունի  
գործողութիւնն ամսանեն պիտի համափակ: Կատար-  
րեալ բացառութեալ համարն արթանին եւ դիմորդին  
մէջանեղ ստացական եւ յարուբրախին ո դիր պիտի  
անցուիք: Օր մը և-ա սկզբ որ իմ են ոյցինքն՝  
«սիրեմ»: Եւ այլ ընդարձակ օր որինքն կը գտնէ  
երիստական Ստուպէկյոյ դրբին մէջ:

բաց համեմատածին լըզուադիսութիւնը կը սորվէցնի թէ այս մը նյոյ լըզուացեղի մասունք լըզուացնը ձեռախանին ևս սուսաւով իւրամբ տարբեր են, եւ մանաւանդ իրենց չերպականական կազմութեան նայելով այցեւայլ գասակարգներու կը բաժնուի: Այս կը նույն մասունքն աւանդ Աւուրաքան լըզուաց լիսյ, եւ այսպիսի գրեթէ գեր անձանօթ լըզուաց քանի մը յատիւութեանցը ծանօթանալով հապճեռով վիճուներ արքակեց, ուստի ինչ էմպատիան չէ լըզուադիսութեան աշխատ, եթէ կ'անցներ միշտ գիտական հաստատութեանց վկան բարձրացնեն այս գիտութեան շնչնեն: Եւ յանդէնախան կարծիք չէ եթէ բունքը էշ շատ մը լուս ջննուած լըզուաց համար գիտանաց կարծիւնը կը տարբերին, ուր մասց

Մասպէրոյ. Հին եղիսացերէնի լուրդութեան  
ձեւերը. Պարիս. 1871.

այնպիսի լեզուաց համար, որնց ուսումն գեռ շտա  
նախնական է եւ դրեթէ իւր տարերաց վրայ ամփա  
փուած :

Աերդիշեաներէն կը հետեւի թէ լեզուաց  
ձեւախօսական քառակարգութիւնը շատ զիտան-  
կան արժէք չի կրաս անձնեալ առ այժմ։ Կորէլի  
թէ թէ որդնանակն նպաստավի համար շատ յարմար  
ըլլաց այս գտառաւորութիւնն, բայց օրում շատ մե-  
լքաներու քերականական կազմութիւնն յընդ-  
հանուան կրիստոնէութիւնը բայց էլ իսկա կիրազով  
եւ ճշգապահ առջև թիւթեամբ շարադակենք այս գտա-  
սակարգութիւնն, այն առեալ պիտի ստիպնէնք մի  
եւ նոյն շեղուացելին անձնաներն իրարէ բաժնել  
եւ այլ եւացյալ ցեղերու անձնաներն ի մեջ ամփոփիլ։  
Պարագանեալ արուեստական ծրագիր ծե կը ձեւանայ-  
ցորդի իրական է հիմնական արժէք։

Կործնական օրինակ մը՝ շտո էնթրե աւելի համբաւ կը խօսի: Դանօնի իրազեւթիւն է թէ հանրած նաև նախկին գարպատ, յեղափոխութեանց շառաւալումը՝ պատառաւ, նախկինաւ անուազ թագուերվէ ժաւերու բներն քարցան եւ պար թէրեւ շտո մը քարերէ աւելի կարծր նիւթ կը մասնակարգն մեր շաղացն եւ անու կից շտո մը անըստեղ գիտեաւոր, որ առ հրաժեշտ են այժման կենցազաւորթեան բայց հանդածանիւն իւր յարմար կարգը հանքաբանութեան մջ, եւ ոչ մերժան մոքեն իւնիցի բաւուարանական գասահարքներու տակ ինընելը. փափոխաթիւններ կած է մինչեւ նաև անհնանաչելի կղանակաւ, բայց կը մնայ միշտ անկախն նիւթ եւ թէւկու իւր գասահարքն հանքաբանութեան մջ կը շարսի: Ալլեւոյ նախարարուաց մջ գտնաւած կանաչանակ թիւնն ստուգի քի համեստոր ովէի մը եւ նաև ոճու տարրերութեան եւ շտա լու կը տեսէր 1887ին մեր ինքանադիտան առանձնական ու առցիւն որ. Համուշ.՝ շտո մը այլօշի լիցուաց մջ շիս առարքրութիւնն իրենց ինքնաց բետան կողմնաւ, ինչ որ կենայ տեսնուիլ ասինք գաղղարեւնին եւ Վանայ գատարարանն մջ թէրեւ, ու եւ ասկայն գիտենք թէ Ալյուտէրի եւ Նամեցուն նախն նոյն լեռնան կը խօսի, լցու մը որ հրեց եւ քարպական նկարութեց չէր կից այնպիսի որոշ կերպու. Խնացէն պար կը նամանինք:

Եզրաց ձեւախոսակնն զանազնաթիւնն  
պատասխան չէ արելն իշխ նախառիւլս թէ այլ վեալ-  
ծագութեան անեցած ըլլաման : Յանաց կը բերենք  
շվիտեալի կարծիքն այս նիստաման : Թէ է մենք  
այլ վեալլ նորագոյն լեզուներու տարբերութիւնն  
մենքն համար կըս թէ ամենահին մարդուն  
խօսեան մասնակին պարագայ այլ վետրոն մէջ նորեցն  
ևսան տարբերութիւններ ուներ, ինչպէս որ ոյլ-  
եւոյ անամոց եւ անկոց սկրամեն ու ծիրեց տար-  
բեր են, եւ թէ մէկ լեռուն նիւթիւն մէջ կերպաւու-  
թ ձգտում կար, իսկ միւս լեռուն մէջ չկար, եւ  
թէ կարդիլ մասանց մէջ որ յաշաց այլ վայսն ձեւե-  
րան կազմութեան գործածուեցան, ի պահանջ անես  
կերպաւորիչ զօրութիւնն մէջ ծածկասան էր, — այս  
ամենայն պարզաբան բաժնագուշան է : Կիրար  
մէկ վե և նոյն իրաւաբդ ընելի թէ այլ վեալլ գո-  
յերու գործածու գաւառանին կամ քարարն մէջ

գեղեցկայսրմար գործիքի համ մեքենայի մը ծիլը ծագիւնուած է, ու այս գուտազանք գործածոցին մէջ կերպով այլ աշխատաց ու կազմաւած ըլլաց, եւ թէ այլևս այլ տեղբարի փայտան իւ համածառուն մէջ մեքենաներ յառաջ թրկող զօրութիւն մը գտնուի, իսկ ուրիշ տեղիրու փայտին մէջ առանանի: Լեռնա կ'ըլլաց այն թէս որ զար բառողներն ընել կ'ուզնեն, եւ խօսութեան յարաւորութեան կը համաստասահան իւղութեանի թիւթեանը. եթէ լեռն մը ուրիշ լեզու մ'աւելի կերպութեան արդքարտպայն տատիննի մէջ է, պատճառ է՝ երկու ազգաց տարբեր որպիտութիւնը, մասուր զարդացնան կամ զօրանութեան տարրեր տարածութիւնները, եւ՝ աւելցունեկը վրան՝ այլևս այլ արտաքին պարագաները. բայց ոչ թէ իրենց ծագման որպիտութիւնն որէ երկուքն ալ այս կեղանակներուն յառաջ են, կամ ինչ.թէ որ երկուքն այ ննանէն հասանակ է:

Այս երեսեւ ամենիկացին լըսուատուզին կարծեաց վայս կը յաւելւէք իւր անդշական ընկերնեն՝ Մաք Միլիէկըր՝ — որ շատ նկատմամբ անոր պահեւէ կ'առնեն եւ կարծրը, «Եթի կը լսեմ որ պահեւէ կ'առնեն, թէ անհարաժ ու որ լըսուատուզի մի եւ նոյն աղրիքը յառաջ ենած ըլլան, պատճառ բերելով թէ համեմատական լըսուատիութիւնն այլ հայութու լըսուատիութիւն պատճիւնն ապացուցած ըլլայ, իւ լըսուատիւնն իւ չափ անորդ իւր, և միշտ իւր լըսուատուզիւնն ենիսորդ եւ այս, ու թէ իւր լըսուատուզիւնն ենիսորդ եւ այս, ու թէ այս նիստին ուղիղ անսակեառ նկատել ուղիղք, այս ձեւը կազմելու ենթ. և թէ պնդ գել կ'ուշ զուտ թէ լեզուն այլ եւ այլ ակնող բրինձն եր ունեն, նախ պետք է ազատ ու ուղարկել, թէ լեզուն անկարուի իւ եւ որ հասարակաց ծագում ունենցած ըլլայու<sup>2</sup>

Ըստ Գր. Գիտայնի ձեւախօսական նկատմամբ այս չի կնար ապացուցուիլ, տեսնենք թէ ազգաբանական բառեւների էւ:

Հ. Պ. Մէն.

ԳՐԱԿԱՆ

**ՑԱՌԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԿՈՎՈՐՈՅ ԱԽՆԱՅՈՒԹԵԱՆ  
ՎԵՐԺՄԱՆ Ի ԿԱՐԵՆ**

17.  
Մ Ա Ճ Ճ Ճ  
ԺԵ-ԺԵ-ԺԵ-  
ԹԻՒՅԹ 163: — ՍԵՇԵՒԹԻՒՆ՝ 14:5 սմ. երկ.  
10:5 սմ. լին. 3:6 սմ. առաջ՝ ուղղագիտական վիճակ:  
— Վիճակ ԹԱՐԱՅԻՑ՝ ԳՈՅՆԹԻՆԻՑ մասին այս Յան:

1 Ա. Դ. Հիմանելու, Լեզուաց կեանքը ու անումը,  
1 սպագիտ 1876 էլ. 240, Այս յահանարքինք լավագիտու-  
թեան համարականութեառունք՝ Կարդալ Հիմանելոյի 14 ճառա-  
պատճեան էլ. 240.

<sup>2</sup> Համեմատական լրջուապիտութեան վրայ ճառախոսութեաննեն, Ա. Եջ՝ 899.